

# Յ Ա Ն Դ Ի Շ Ա Լ Ե Կ Ա Խ Ե Ր Ե Ր Ե

Ա.

Գերեջմանիդ այս գիշեր կը բերեմ սիրտըս ընծայ, .  
Ալիկիէրի՛, Դըժոխքէն շատ աւելի վշտակոծ.  
Զայն ամփոփած եմ խորունկ սափորին մէջ եղնգնեայ  
Ուր իմ վէրքերս եղան մեղնիկներ թրթըսուն,  
Կարկէհանի ծաղիկներ և արցունքներ սուտակի...  
Տե՛ս, մըույլ էր այն ճամբան ուր իմ ոտքերս արիւնոտ  
Մինչեւ տաճարն հոգիիդ անխոնջօրէն քալեցին,  
Եւ տատասկները միայն ինձի տըլին պըսակներ,  
Սատափեղէն դալկութիւնն իմ ճակատիս օծելու  
Հողին բռոր ոյծքերէն իրենց խըմած արիւնով,  
Ուր պիտի գար յաւիտեան սիրտը բղիսի՛ կարեվէր  
Ինչպէս աղքիւր մը վշտի և զերդ աղքիւր Երգերու...  
Տարօրինակ է ընծան, երրոր ահա կը տրոփէ  
Սիրտ մը կուրծես և ուրիշ մը սափորէն Տիրութեան  
Զոր կ'ընդգոգեն մողէսներ ու սև խըրի. մ'օծերու...  
Եւ անոր լայն կողին վրայ գամուած է բռւ մը դժնէ,  
Թեատարած ու մըույլ, ինչպէս գիշերը Մահուան...  
Քեզի կուգամ հեռուէն, և ուղիներն անծանօթ  
Մոլորանցի մատնեցին քայլերըս միշտ ուխտագնաց,  
Ու շիրմիդ ես բերի սիրտ մը սրտիս աճիւնէն...

Բ.

Տե՛ս ուխտաւոր իմ հոգիս ուր կայ զըժոխք մը Սիրոյ,  
Գեղեցին Սէրն անպատում, անճառելի խորհուրդով,  
Գեղեցին Սէրը որով մահատիպար դալկացայ,  
Եւ երկնային հըրայքով իմ շրթունքներս այրեցան,  
Վարդերն եղան ճամբոյներ աննիւթեղէն տարփանքի,  
Եւ Հեշտանցի շուշաններ Տառապանքէն ծաղկեցան  
Պարտէզին մէջ իմ կեանքիս ուր նոճիներ կը հսկեն...  
Տե՛ս անծանօթ իմ հոգիս ուր կայ զըժոխք մը Սիրոյ,  
Գեղեցին Սէրը որով ես արձաններ պաշտեցի,  
Եւ մեռելներ պաշտեցի գերեզմանովն իմ սրտիս...  
Այնունեսու ես մոոցայ, բոլոր Երգերս մոոցայ,  
Մոոցայ Յոյսերըս կարմիր և Երազներըս կապոյտ,  
Երբ զողգոչուն ձեռքերով եղէգ մը նոր կարեցի,  
Եղէգ մ'որուն վէրքերէն կու լան ջուրերն Ստիւցին,  
Երբ կը հովին շրթներուս ուր մեղսները Մահուան  
Կուգան Սիրոյ նեկտարէն արքենալու տակաւին...  
Լոյսին գոյները բոլոր զանակուեցան իմ սրտիս  
Արշալոյսին մատներէն քրքումներով գեղեցիկ,

Եւ մարմարիոնը վրճիտ անմահական ջեղուն  
Փայփայեցին իմ ձեռքերըս կապոյտով մարծւած...

## Գ.

Հիմա խաւար է հոգիս, Ալիկիէրի՛, ով Դժոխքէն  
Վերարդարձող Քնարահար, ականատեսը միակ  
Մըրբիներուն որոնց մեր սիրտերուն մէջ կ'ամբոխին,  
Եւ մեղքերուն՝ որոնց մէջ մենց յաւիտեան խորասոյզ՝  
Դեռ կը սիրենը հաւատալ Գրթութեան մեծ ներումինչ  
ինչ որ տեսար, ինչ որ դուն լընեցիր հոն ցաւատանչ,  
ինչ որ բիրերըդ իրենց լուռ սարսափով անսահման  
Պարփակեցին առ յաւէտ, ինչ որ անմահ երգիրով  
Քանդակեցիր Խտալիոյ մեհեաններուն Ալուեսաի,  
Հոգիիս մէջ այս զիշեր կը փոթորկին անվախճան...  
Ա՛հ, զէթ անգամ մը ժամանակի Անմահութեանդ արեին,  
Եւ Դժոխիրին դրան առջև թողու Թյոսերը՝ կարմիր  
Շուշաններու հանգունակ սրտիդ մեռած զարունէն...  
Ա՛հ, զէթ անգամ մը խոնարհ և ծնրադիր համրուրել  
Ռուբերդ որոնց Ատիւսի ջուրերուն վրայ թրջըւած՝  
Փլորենտիոյ մարմարները կոփեցին դողահար...  
Ա՛հ, զէթ անգամ մը լուսիթեան խորհուրդին մէջ ոսկեղէն  
Տժգոյն մատներդ կնքէին իմ շըրթունքներըս խաւար,  
Ես երգերուս դրասանգներն այնուհետեւ կ'ուզէի  
Քու շիրիմիդ վրայ սփոնել աճիւնին հետ իմ 'սրտիս...

## Դ.

Ալիկիէրի՛, քու սրտիդ խորունկ սափորն անսահման  
Ես կ'ուզէի քանդակել եփենոսէն հնգկարոյր,  
Եւ պատկերները Դժոխիրին արհաւիրըով արծընուած՝  
Պիտ' ըլլային մահազեղ՝ ընզգոգելով զանիկա...  
Ու վրձինով մը ճարտար ես կ'ուզէի կապոյտին  
Շափիւղաններն իրենց վառ երանգներով զարդարել,  
Առնել արծաթին աստղերու պարտէզներէն հեռաւոր,  
Եւ մըթասըող ոսկիները գամբանի մ'հնակերտ  
Ուր Աստուածներ կը ննջեն պատանքներով ծիրանի,  
Ուրէն զի դուն ծաղիկներն անիւթեղէն սէրերուն  
Զզլիւանցնդ շնչէիր, ով Պլատոնի աշակերտ...  
Դուն որ Ալուեսան ունէիր սպեզանի՛ վէրցերուդ,  
Եւ իրեր ջահ մ'ուկեղէն Ցառապանցիդ զիշերին,  
Դուն որ Աստղերը աժգոյն թալուկիդ մէջ զրկեցիր,  
Եւ երկնայեց այդիներն ողկոյզներով ցընորգի  
Ալրեցուցին Երազներդ անմահութեան զինիով,  
Ալիկիէրի՛, քու սրտիդ խորունկ սափորն անսահման  
Արարահիս կոթողով մը կրանիդէ հոյակերտ  
Ես կ'ուզէի Փլորենտիոյ բարձրացնել սրտին վրայ,  
Նըման վարդի մ'ընճիւղած կըրակներէն զըժոխին...

## Ե.

Դուն երջանիկ էիր միշտ, աքսորական մահապարտ,  
Աչքերուդ մէջ կ'անցնէին տեսիլներով զըժոխըի  
Բոլոր անոնք որ եղան նահատակները Սիրոյ,  
Բոլոր անոնք զոր աստղերը պատկեցին յափտեան,  
Գէաթրիչէն երազիդ որ սրտիդ մէջ ապրեցաւ  
Եւ պարտէզները կեանքիդ խնկարուրեց, ով Տանդէ...  
Դուն գիտէիր որ միայն Աէրն էք ծաղիկն ըսպիտակ  
Որուն թերթերը մահուան ձեռցերուն մէջ աւելի  
Գեղեցկութիւնն կը ստանան, քան զալկութիւնը ցըտին...  
Անքւթեղէն համբոյճներ ցրթներուդ վրայ կը զգայիր,  
Եւ ցու մատներդ ոսկեզօծ երազներու բովին մէջ  
Որտիդ վէրցերը խորոննկ լուսնի շողով կ'օծէին...  
Ես անիծուածն եղայ միշտ, և անիծուած են բոլոր  
Այն քերթողները որոնք խոնարհելով Տիսրութեան՝  
Մոոցան աստղերն երկնքին, և զաժան բու մը ճանկեց  
Անոնց հոգին որ լացաւ Գեղեցկութեան կարօտէն...  
Գէաթրիչէն ունէիր, և մարմարներն ըսպիտակ,  
Փլորենտիոյ մարմարներն յաւերժական Արուեստով,  
Կը զողային ձեռցերուդ զգայախար հաճոյցէն,  
Երբ Տաճարին ըստուերները կ'իշնէին խնկարոյր...

## Զ.

Դուն մտքիդ մէջ ունէիր անհուն երազ մը սիրոյ,  
Եւ ցու սրտիդ ալքերէն կը բարձրանար վարդենին  
Որուն արմատն էք ամրոջ վէրցերուդ մէջ՝ խորասոյզ...  
Եփնոսէ տիրական ապարանցի մ'աւերակ  
Որուն սիւները հեռուն կ'ուրուազըծին լուսնակով,  
Բնակիչ էիր մենաւոր, և արցոնները միայն  
Իրիկունէ իրիկուն կը վառէին ճամրուն վրայ  
Աստղը ճրազի մ'եղնացնեայ զոր կը մարէլ տարաժամ  
Բու հեծկլստանըրդ նըման պատանիի մը լացին...  
Փլորենտիոյ փողոցներն ուր կ'անցնէիր պարուզուած  
Վերարկուիդ մէջ խաւար, լուռ սոուերի մը հանգոյն,  
« Դժոխցին մարդն է » կ'ըսէին կիները բեզ տալով ցոյց,  
Եւ ցու դէմքիդ մաճկացումն անոնց համար աւելի  
Կը ցրտանար սարափով, երբ զուն արդէն հեռացած  
Կը ձուլուէիր յամբօրէն զիշերական խաւարին...  
Այնուհետեւ ապրեցաք սրտերու մէջ, և հոգիդ  
Աւատանցաւ լայնաթև՝ հայրենիքիդ երկինքէն,  
Իրբե թռչուն մ'անձանօթ ելած ինքն իր աճինէն...  
Եւ զուն անվերջ պահեցիր սերունդներուն ապազայ  
Որօրոցներն, և անցեալն իր մահերով արգաւանդ...

## Է.

Ի՞նչ կաղապար ունէր միտքը որուն մէջ տրոփեցին  
 Աբարշական զօրովթիւնն և հանճարի մը ոգին,  
 Ալուն մէջ կեանցը միայն ըզգայութիւնն էր ցաւոտ,  
 Եւ ուր վըճիտ բղիսեցաւ զինովովթիւնը Ոիրոյ...  
 Տժգոյն էին շրթունքներն եթերային դավութեամբ  
 Որ քու շրթներդ կնքեցին իրենց վերջին համրոյրով...  
 Տժգոյն էին բազուկները լուսնային շողերով  
 Որ քու մարմինդ սեղմեցին անդունդին մէջ Երազիդ...  
 Ալիքներու ծովային մրմունջին պէս մեղկօրոր  
 Չայն մը կանչեց յափսեան ցեզ ափերէն Ստիւրսի՝  
 Ուր հիրիկները կ'աճին կապոյտ ու սկ գոյներով...  
 Մեղրէն անոյշ աւելի կ զինին՝ ըզգլսիչ  
 Յոյսին բաժակը թիւրեղ փշրըւեցաւ ձեռքիդ մէջ,  
 Եւ դուն լացիր դառնօրէն, և մըպիտով մը դարձար  
 Հոն ուր ցեզի կը սպասէր աստուածային իսկովթիւնն  
 Այն հըրայրցին որուն մէջ Պէտրիչէն էր ասլրած...  
 Խնչպէս վարդերն աւելի նրգորեղ են բուրմոնցով,  
 Երբ անոնցմէ կը ծորի թանկագին իւզն անապակ,  
 Մէրն ընծայեց հողիիդ գեղեցկազոյն վայելցներ,  
 Երբ գերեզման մ'ունեցար իրբն խորան պաշտումի...

## Ը.

Ալիկիերի՛, ընդունէ՛ սրտիս ընծան աճիւնի  
 Զոր ամփոփած եմ խորոնկ սափորին մէջ եղնգնեայ,  
 Հոն Մեղեսիկն ընդելոյզ վէրցի մը պէս կ'արիւնի,  
 Եւ կարկեհանը կարմիր բոցի մը պէս կը շողայ:  
 Ալիկիերի՛, Թող շրթներըն համրուրեն քու ստրերդ  
 Արոնց եղաւ առաջնորդը վիրգիլոս մշակերգակ,  
 Ուխտաւորն եմ ծնրադիր շիրիմիդ վրայ լուսակերտ,  
 Եւ իմ ճակատը ունի գափնեվարդեր բազիտակ...  
 Ալիկիերի՛, դուն որ փառքն ողջունեցիր տիրագին,  
 Խնչպէս արև մը որուն սիրուզ զիշերն էր խաւար,  
 Թող ունկնիկը ըլլամ ես քու լըռութեանըդ երգին,  
 Նըման ծովի մը հեռուն ուր ան կուլայ մեղմարար...  
 Ալիկիերի՛, երբ աստղերը զէպի ծով խոնարհին,  
 Խտակոյ խաժ երկինքին ստուերդ անհուն պիտ'անցնի,  
 Եւ ձիօթթոյի հանճարէն պիտի շողան արեկն  
 Հազար գոյներն՝ ըլլալով քեզի պատանց ծիրանի...  
 Դուն կը ննջես յաւիտեան և շիրիմիդ մարմարէն  
 Որ սափորի մը նըման խնկարուրած է հողիդ,  
 Համրուրելով սկ ծաղիկը մատներուզ ոսկեղէն,  
 Ալիկիերի՛, կը լըսեմ բարախումները սրտիդ...:

(Աստուածներուն Վերջալոյսը)

ԱՐՍԵՆ-ԵՐԿԱՔ